

Մ Է Ճ Մ Ո Ւ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

Տ Ե Օ Ր Տ Ի Ն Ճ Ի Ի — Մ Ե Ն Ե

(1 8 6 4)

Ն Ո Ւ Մ Ե Ր Օ — 2 9 2

1 2 1 1 — Մ Ե Ֆ Ե Ր 1 0

Յ Ո Ւ Լ Ի Ս 7

Ա Լ Ա Ֆ Ի Ա Ն Կ Ա 1 9 Յ Ո Ւ Լ Ի Ս

ԱՄԹԱՆԵ Յ ՈՒԼԻՍ 7 ՍԱԼԸ

Սէճիսի վալա ազալըղը, տէվէթ-
լէթիւ Նէվրէս բաշա հաղրէթլէրինէ :
— Տաալի նեզարէթը պէհլէսի,
մէճիսի վալա ազալընտան ութու-
ֆէթիւ Լըրիֆ էֆէնտի հաղրէթլէ-
րինէ :

— Սէճիսի վալա ազալըղը, ու-
թուֆէթիւ Լիֆիֆ պէյ էֆէնտի հաղ-
րէթլէրինէ :

— Սէճիսի վալա ազալըղը, տաա-
վի նաղըրը սապըգ սաառէթիւ Սուս-
թաֆա էֆէնտի հաղրէթլէրինէ :

— Սէճիսի վալա ազալըղը, տաա-
տէթիւ Պէսիւս պէյ էֆէնտի հաղրէթ-
լէրինէ :

— Սէճիսի վալա ազալըղը տաա-
տէթիւ Խալըրուլա էֆէնտի հաղ-
րէթլէրինէ :

— Սէթթուպի սէտարէթ մուս-
վինլի, տիվանը մուհասէպաթ պաշ-
քետթիպի սապըգ Րիզա պէյ էֆէն-
տիյէ :

— Տիվանը մուհասէպաթ պաշ-
քիթապէթի, մէթթուպի սէտարէթ
մուսվինի սապըգ Սէսրուր պէյ է-
ֆէնտիյէ թէվճիհ պուրուլմուշտուր :

Օւթը հաղրէթը Շահանէ տիւն

քի կիւն Պապը Լիլիէ թէլիֆ պու-
յուրմուլար տըր :

Թէլէլ-ֆ խալէրլէրի :

Պօքէնէ-ի . 13 Յուլէ :

Տանիմարգա թէրաֆընտան Պէրի-
նէ վէ Վիեննայա վարիս օրան թահ-
րիրաթտէ, խուսուլմէթին մէնի իշիւն
պաղը թէքլիֆլէր պուլունուր : Պու-
հալտէ միւսալէհէնին եազընտա հիւս-
նիւ հուսուլ պուլաճաղը թաաուիգ ու-
լունմագտա տըր :

Բաքի . 16 Յուլէ :

Վիեննատան կէլէն թահրիրաթ
մաալինէ նաղարէն, իշպուլ յուլիս ու-
յըն սօնուհա գաաուր, ճէնի խուսու-
լմէթի մէն օլունմուշտուր : Սիւթա-
րէքէ վէ միւսահէլլէ եսա օլաճաղ
թէքլիֆլէր իշիւն տերաղապ Վիեն-
նաաա պիւր մէշլէրէթ աղըլաճաղ տըր :

Վիեննա . 14 Յուլէ :

Տանիմարգա, միւթարէքէ իսթէր-
միւսալէհէ շարթարը իւղէրինէ Պօ-
քէնհալտա միւղաքէրէ իթմէք իշիւն :

Պօքէնէ-ի . 13 Յուլէ :

Տանիմարգանին էէնի վիւքէլաուր :

Իշ պու Րուզմուլէ հաֆթաաա իքի տէֆա . Էսնի սաղը վէ բէնշէմպէ կիւնլէրի նէշ օլունաճաղ տըր :
Ֆիլաթը Արիթանէտէ Սէճիւալը Հափտիսէ աղթաթ օրանար իշիւն սէնէվի 30 զուրուշ վէ ալթը
այլը 30 զուրուշ տըր : Աղթաթ օրնայանարա սէնէլի 60 վէ ալթը այլը 35 զուրուշա տըր :
Տալլալարուս . րաւթա իւճրէթի իւղէրիպէ օլարապ . Սէճիւալըս աղթաթ իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 35 զուրուշ . վէ աղթաթ օրնայան իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշա տըր :

Պրիւմ, բէխի վեբէլա
Սօլթը, խարիճիյէ
Պուստ, մէճալիսէ,
Հէնսէն, հարալիսէ
Լիւթբէն, պահրիսէ,

Պէրէն. 14 յ-լէ.

Լշտմանը Վիւթ ատարներ զապթ
իթտիլթ. Թէքմիլ Ելեղլիկ Տանիմար
գատան այրըլու միւսթագիլ պիր
հիւթիւ մէթ օլմատրգճա, պարրէ միւս
քինսիզ տիր տէր, Պէրլինին նիմ բէս
մի զալեթատր: Վիւթարեքէ իչիւն
գալլէ էսատրէր իճապ խտէճէք:

Պր-գրէլ. 15 յ-լէ.

Բրէնս Պուզա, բէտի պիր իլան
նոմէ նէշը խալու, Լշիթանէյէ օլան
սէյահէթինին խիւլասատրնը միլեթէ
պէյան իթմիշ տիր: Վիւշարալէյհ կէ
րէք տէվլեթը Լշիսէն վէ կէքէք
տուէլը զամիսէյէ ձ վագի օլան հիմ
մէթ վէ թէվէճիւհէրի իչիւն ըզ
հարը շիւքրանիլէթ խտէր. պոնուսն
իլէ պէրապէր, պէյան խտէր քի մայիս
լիթտէ Պուգրէշտէ վէրիլէն գարար
լար, աղ պիր թատիլաթ վէ թէպտի
լաթ իլէ բէտէն քէպթիլ տէվլեթ
լէքտէն գատրոգը պաշրուլմաշ տուր:

Լշին գատուսնամէի միլքիլէ, Վիւ
թիլտու գոնուսնու տէվլեթ մէճիսի
նիլլաթի, վէ մոլլէ նիլլամընը Պուգ
րէշին բէտի գալլեթատր իլան խալու
մէմուրլարն խմինի տալի պէյան ի
խտէր:

— Չրգան չարչամպա կիւնիւ,
Պարթալ վարթուսնու պաշ թէրա
ֆրնտա պիր Վպամ ձու էօլճու, կ մի
նին չափատրնա գօլունու սարմըշ ու
յուր իքէն, ույգունուն իչինտէ գօ
լու չափատան պօշանրպ տէնիլէ տիւշ
միւշ վէ էօլլուսիւ տալի պուլուսա
մամըշ տրը:

— Չրգան բէնշէմպէ կիւնիւ,
սաաթ ալթը գարարլարնտա Պատրմ
բաշատա Տապաղխանէ գուրպինտէ,
պիր մէրքէպ ախրընտան գաղան ա
լթէշ դուհուր խալու, մահալի մէգ
բիւր սըղըզ վէ բիւլլէար շիւրտէթ
լիճէ օլտուղունտան էթրաֆրնա սի
րաթթ խտէրէք, պիր ամլէ գօլուշու
իլէ, օթուզ գատար խանէ վէ տիւք
բէան եանարագ, սրաստըրըլմըշ տրը:

Պէցիւքտէրէ շիւքրնըն իւղէրին
տէ, օթուզ տէօնիւմիւ ասմա քիւ
թիւլիւ էիլմիւ տէօնիւմիւ էնվաի
տիւրլիւ մէյվէ վէ պղպճլարը իլէ իւ
ղէյիէն, վէ էիլմի մէնիւմ մէրա քի,
ճէման եէթմիշ տէօնիւմ միւլք պիր
պող սաթըզ օլուպ, խթէքի օլան
Պէցիւքտէրէ միլտարը Լշ աղտան,
եախտա Ելքէթը խոյրիլէն 16 նօ
մէրօ վարթու գամարթու հօմա Եա
կարտան սիւսլ խտէ պիլլուլէր:

ՄԵՍԻՐԻ ԲԱՆԹ ԳԵՂԵՍ	ՃՈՒՄԱԸ ԵՐԹԵՍԻ ՅՈՒԼԻՍ 4			ԲԱՋԱՐ ԵՐԹԵՍԻ 6			ՍԱԼԸ 7	
	Սաղան	Էօլլէ	Ալլա	Սաղան	Էօլլէ	Ալլա	Սաղան	Էօլլէ
ՄԵՃԻՍԻԼ ԼԵՐԱ ՉՐԶ				101 10	101 10	101 10	101 10	101 10
Սիւմթալէ ԼԵՐԱ 100 զալուշտան				20 13	70 10	70 12	70 14	70 18
Օն տէնիլէթ թէրիլիլաթ				46 10	46 10	46 10	46 10	46 10
Այնճի Չիւճի գօնսօլտէ				58 13	58 10	58 13	58 14	58 18
Իւլլիւնիւ թէրիլիլ				58 13	58 10	58 12	58 14	58 18
Թէրիլիլաթը բապիւ				58 13	58 10	58 12	58 14	58 18